

## ԿԱԽԱՂԱՆԵՆ... ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ

Գաղթականի առաջին կաղանդն ու ծնունդն էր որ կ'անցընէինք: Տարին բացող այդ հանդիսաւոր օրերուն՝ Զմեռը զրեթէ ամէն տարի իր էն կատաղի պահեստի մրրիկներն ու քամիները իրենց շղթաներէն կ'արձակէ, կարծես վախնալով, որ սիրոյ մեծ Աւանդութիւնը մոռցընել կուտայ մարդոց՝ խրճիթին ու պալատին տարրերութիւնը: Եւ դեռ միամիտ բանաստեղծները՝ անշուշտ իր ճերմակ դիմակէն խարուելով՝ ծերուելի մը կը նմանցըննեն բնութեան այս անգութ հերթապահէր, որուն բարձրացուցած աղմուկն ու իրարանցումը սակայն էն հուժկուերիտասարդներու լէգէոններ իսկ պիտի չկրնային հանել: Մասաւանդ այն տարին՝ անպիտանը հարկաւ զդալով Տաճկահայ գաղթականներուս ներկայութիւնը՝ արտասովոր հրահանգներ տուած էր իր մեծ ու պղտիկ գործակալներուն: Մեզ պիտի վախցընէր խելքովը, հա, հա, հա, մեզ, որ Աստուծոյ ստեղծած էն հարկու չարիքներուն դէմ ողորած էինք և արիւն-ծովերու փոթորիկներէն ճողովրած: Խարխուլ ապաստարաններուն մէջ, կիսամնարկ և պարապ ստամուկով՝ կուշտ կուշտ խնդացինք վրան ամբողջ երկու ամիս, արտասահմանի այդ հիւրընկալ անկիւնում ձեռք բերուած կեանքի ապահովութեան զգացումը այնչափ մեծ էր մեր մէջ, որ կրնար առնուազն եօթը այդպիսի ձմեռներու միահամուռ յարձակումին դիմադրել: Վերջապէս ծրագալոյցի զիւերը յիմարը ալ թող տուաւ մեր օձիքը, լուսամուտէն կամ պատին մէկ ճեղքէն նշարած էր անշուշտ, որ այդ գիշեր մինչև անգամ մեր օջախին մէջ կրակ կը փայլէր:

Իսչպէս տէրաէրը ժամուն մէջ ծանուց՝ գրարեպաշտուկի տիկին մը այդ օրը ածուխ բաշխել կուտար գաղթականներուն, ոիր ննջեցելոց հոգուն համարաւ Զեմ գիտեր թէ ննջեցեալներու հոգիներուն օգուտ մը տուաւ այդ ածուխը, բայց մինչև օրս չեմ մոռցած այն մեծ օգուտն ու հաճոյքը, զոր ան մեր մարմիններուն պարգևեց: Այդ անակնկալ գանձին վայելքը կարելի

եղածին չափ երկարելու համար, խումբ մը երիտասարդներ ու բոշեցինք բոլորին բաժինները միացնել և միայն մէկ գենսակի մէջ վառելով ամէնքս ալ հոն հաւաքուիր Խնայողական այս հաշիւը սակայն ճիշդ չելաւ, ինչպէս առհասարակ ամէն աղքատի հաշիւ Միենոյն երկրի զանազան հեռաւոր անկիւններէն, իրարու բոլորովին անծանօթ և միայն օտարութեան մէջ հասարակաց տառապանքով մտերմացած երիտասարդներ վառ կրակարանի մը շուրջ երբ կը բոլորին; ցրուիլն ալ նոյնչափ հեշտ չի կրնար ըլլար! Ուստի նստեցանք ու նստեցանք, մինչև որ զիշերին հետ ածուխի ամբողջ պաշարն ալ ճերմը կցուցինք:

Խօսակցութիւնը՝ հայրենի երդիքին տակ անցուած Կաղանդ-ներու և Ծնունդներու կարօտալի վերջիշումներովը նախարարուած անակնկալ զուզորդութիւններով՝ հետզհնտէ ծաւալեցաւ ու կենդանացաւ Կրակին տաքութիւնը հալեցուցած էր ամէնքիս ալ լեզուին ու յիշողութեան կապանքները և ահա իւրաքանչիւրը իր յիշատակներէն դեռ չպատմուած դրուագներ կը հանէր, իրեն իսկ զարմանք պատճառելու աստիճան յորդ առատութեամբ մը ու ամբողջ խօսակցութիւնը անզգալարար կը փոխուէր տեսակ մը թաքուն մրցումի, որու միակ մրցանակը ընդհանուր հետաքրքրութիւնն էր, Ու երբ արդէն յիշեցի թէ Տաճկահայեր էինք մրցակիցներս, աւելորդ չըր ըսել թէ նիւթի նեղութիւն չէ որ կը քաշէինք: Ամէն Տաճկահայ, որ մեր սահչ վառելիք և ոչ ալ մարելիք հայրենի օջախէն հեռու չէ ապրած՝ լոկ իր վերջին տարիններու կեանքէն ինչնը ըսես չի կրնար պատմել:

Կարգով իրար յաջորդեցին մէկը միւսէն աւելի տիսուր ու տարօրինակ ինքնակենսագրական պատմութիւններ և ես ալ իմ կարգիս Բուրդի վանառականուրիւնս պատմեցի: Սւարտելէս յետոյ արդէն օկսած էի յաղթանակս կարդալ հպարտորէն ունկընդիրներուս դէմքներուն վրայ, երբ յանկարծ լոռութիւնը ընդհատեց ընկեր մը, որուն կը պատկանէր վերջին հերթը: Մեր շըրջանակին մէջ նորենք մըն էր աս, միշտ տեսակ մը երազուն տրամադրութեան մէջ ու սակաւախօս. իր կեանքէն այօչափը միայն գիտէինք, որ հեռու տեղերէ կուգար: Սնապատցի դրած էինք անունը:

—Պէտք է խօսառվանիլ որ քու պատմութիւնդ ամենէն հետաքրքրականն էր—գարձաւ ինծի Սնապատցին, իր հազուադէպ չոր ծիծաղը շրթունքներուն—բայց յաղթանակը քեզի չպիտի ձգեմ, թէն քեզի պէս վարպետ պատմող մը չեմ կենսագրութիւնս չէ որ պիտի պատմեմ, որովհետեւ աղգային տեսակէտով ան շատ է աղքատ ճերիններուն հետ չափուելու համար:

Ես շատ հեռուէն, անապատներու խորերէն միայն հետեւցայ մեր հայրենի կիսաւեր բոյնը տարտղնող մրգին և հէնց այդ պատճառով ալ իմ տանջանքս աւելի կոկծալի եղաւ թերես, զուտ հոգեկան տանջանք մը: Ահա այդ տանջանքի օրերէն պըդ-տիկ միջադէղ մը կ'ուղեմ պատմել ձեզի:

—Պատմէ, պատմէ—գոչեց ամբողջ խումբը մէկ բերան, ուրախացած որ այդ չխօսը այսպէս ինքնայօժար բերանը կը բանար և ամէնքս ալ՝ ինչպէս կ'ըսեն՝ ամբողջ մարմնով ականջ կորած մտիկ ընելու պատրաստուեցանք:

\* \*

Բաղրադ կը գտնուէի հայկական վերջին սարուափներու միջոցին—սկսաւ Անապատցին—արաբական խալիֆաններու առասպելահոչակ մայրաքաղաքը, ուրկէ կը մելինէին երբեմն այդ սարսափներու հրահանգները: Այն օրերէն իվեր կը ջարդեն, յոդնած, պարտասած դահիճներուն նորեր յաջորդելով անընդհատ: Ի՞նչ հսկայաքայլ յառաջդիմութիւն սակայն: Այն տաննները ջարդի հրամանը տանող սուրհանդակ մը կամ պատուհասի բանակի մը առաջնորդող Ամիրան, առնուազն ամիսի մը պէտք ունէին Տիգրիսի այդ հեռաւոր ափերէն մինչև ակունքը բարձրանալու համար: Այդ միջոցին մէջ գուժը, որ թեւեր ունի՝ սովորաբար աղէտէն առաջ կը համէր թշուառներուն երկիրը և ալեոր կրօնական մը կարող կ'ըլլար կոր քամակը երերցընելէն դահիճներուն դէմ երթալ, թանկազին ընծաններով ու իր ծերուէկի լացովը ողպքելու անոնց սրտերը: Եւ եթէ այսպիսի աղերս մը ապարդին ալ անցնէր, ժողովուրդը գէթ օր առաջ ամուր ու անառիկ տեղեր կ'ապաստանէր: Իսկ հիմա՝ Հիմանոր խալիֆան երկու աշխարհամասերու սահմանին վրայ իր փոսքը թէ այս կողմի և թէ այն կողմի գործողութիւնները այսպիսի հրաշալի արագութեամբ մը կը վարէ, որ ոչ միայն ուրիշներուն՝ այլ պէտք եղած ժամանակ ինքզինքին իսկ կրնայ հաւատացնել թէ պատահած ուրիշ բան չէ բայց եթէ բնական անխուսափելի աղէտ մը: Նոր քաղաքակրթութիւնը ուրիշ շատ մը բաներու հետ ջարդերն ալ դիւրացուցէ Ելեքտրական հոսանքը՝ մահուան ձեռքին պէտ աներեւոյթ՝ ուղղակի դահճապետին չորս-պատեր ակնթարթին ակնթարթի մը մէջ անոր կամքը կը հասցընէ ամէն կողմի Եւ ահա զոհերը իրենց էն աներկեւան մէկ պահուն կ'իյնան արիւնլուայ, արեւծագին դեռ կանգուն գիւղեր ու աւաններ արեւու մուտքը ալ չեն տեսներ: Շնորհիւ գիտաւթեան՝ նորանոր գիւտեր ապագային անշուշտ աւելի պի-

տի կատարելագործեն այս սիստեմը։ Սակայն խօսքիս թելք շմննեմ, դառնամ պատմութեանս։

Բաղդադի կողմնը կոտորած չեղաւ. հայերու թիւը այնքան չնշին էր հոն, որ սուրբ պատեանէն հանել չէր արժեր։ Կառավարական շրջաններու հայումն վարակուած քաղաքացի ժողովուրդին մէկ մասը թէն քիչ մը ժանիքները կրնտեց, սակայն Հայաստանէն հասած լուրերը ընդհանրապէս բոլորովին հակառակ տրամադրութիւն մը զարթուցին Արարաներու մէջ։ Անապատի ըմբուռ զաւակը՝ երբ պատահմամբ ոտքը քաղաք կոխէր, հեռաւոր, անծանօթ բախտակից մը գտած ըլլալու սրբառուչ շահագրգոռութեամբ մը հանդիպած առաջին քաղաքացին կ'ուղղուէր, սա միամիտ հարցումով. Շնչազէս վերջացաւ Երման-ներու պատերազմը Սովորանին դէմ։

95-ի ջարդերուն ատեն էր. առաւօտ մը շուկայ ելած էի գործով, երբ ծանօթ հայ զինուորական դեղագործ մը հանդիպելով լուր տուաւ թէ՝ կատարիֆի մէջ զինուորական բժիշկ դօկտօր Սարգիսը քաղաքական շատ ծանր ամբաստանութեամբ մը ձերբակալուած և նախորդ իրիկունը Բաղդադ բերուած էր դատուելու. Աւելի բացատրութիւն մը չկրցաւ տալ, որովհետեւ դօկտօրին քով մարդ չէին ձգեր։ Յանկարծակիի եկայ, կատարիֆ պղտիկ քաղաք մըն է Պարսից-ծոցին եղերքը. Բնչ կրնար ըրած ըլլալ խեղճ մարդը հոն, ուր ապահովաբար իրմէ զատ ոչ թէ հայ, այլ ուրիշ քրիստոնեայ մը իսկ չկար։ Մզկիթի վրայ յարձակիլ, զօրանոց գրաւել. մինակը այս տեսակ բան մը փորձելու համար դօկ. Սարգիս եօթը զիսով դե մը և կամ խնճթ մը ըլլալու էր, մինչդեռ զինք լաւ ճանշնալուո՞ հաստատ զիտէի որ երկուքէն ոչ մէկն ալ չէր։

Մեկնութիւն մը գտնելու ճիգիս մէջ խորասուզուած՝ ճամբաս կը շարունակէի, երբ յանկարծ անունս կանչուեցաւ բարձր ձայնով։ Շուրջս նայեցայ, հայրենակից հարիւրապետ մըն էր, որ զիս կը կանչէր սրճարանէ մը, ներս մտայ. երկու ուրիշ սպաներ ալ նստած էին քովը, մէկը հեծելազօրքի երիտասարդ յիմնապես մը, իսկ միւսը զիթխարի հասակով ու պարտապանաց փորով թնդանօթաձիգ հազարապետ մը, որ սաստիկ բարկութենէն մարմին բոլոր անդամները, պատերազմական վիճակի մէջ դրած՝ կը պոռապար։

—Ապերախտ շուները, փատիշակին հացը ուտեն ու դաւաճանութիւն ընեն, չէ, ալ հերիք է, բոլոր կեավուրները պէտք է քշել բանակէն։

—Նստէ, նստէ, —ըսաւ ինծի հայրենակիցս շինծու ծիծառով մը—լաւ լուրեր ունիմ քեզի հաղորդելիք։

—ի՞նչ լուր —հարցուցի աթոռ մը առնելով —հայրենիքնու  
—Զէ, չէ, տեղական լուր է. քանի մը օրէն լաւ տեսա-  
րան մը պիտի ունենանք զօրանոցի հրապարակին վրայ, քու-  
դոկտօր Սարգիսիդ չնորհիւ:

—Ի՞նչ է պատահեր Աստուածդ սիրես:

—Ի՞նչ պիտի պատահի. մարդը լաւ առուտուրի է ձեռք  
զարկեր, բայց չէ կրցեր գլուխ հանել. Անգլիական պետութեան  
հետ բանակցութեան է սկսեր Էլ-Կատիֆք ծախելու. 200,000  
անգլիական ուսկիի սակարգեր են, 90,000 ուսկին արդէն կան-  
խիկ ստացեր է, իսկ մնացած 110,000-ին համար ալ մուրհակ  
է առեր: Ասկէ զատ Զէյթունի ապստամբներուն օդնելու խոս-  
տում ալ առեր է Անգլիայէն. Սակայն Էլ-Կատիֆի պահակա-  
զօրքին գնդապետը իրմէն՝ վարպետ փրթելով գործը հասկցեր  
է և զինք անմիջապէս ձերբակալելով հոս է զրկեր: Քանի մը  
օրէն պիտի կախեն զօրանոցի հրապարակին վրայ, քեզ ալ կը  
հրաւիրեմ հանդէսին ներկայ գտնուելու:

Ապուշ կտրեցայ: Բժիշկ մը, որ երկիրներ կրնայ ծախել.  
Տէր-Աստուած, զեռ ինչեր պիտի լսէինք: Մարդը այնպիսի ձե-  
ռով մը հաջորդեց լուրը, որ կարծես այդ քամբախտ Էլ-Կատիֆը  
տուն մը կամ արտ մը ըլլար, Զարմացումս բացէ ի բաց պիտի  
յայտնէի, սակայն երբ անգամ մը հետո նստողներուն երեսները  
նայեցայ, համարձակութիւնս փախաւ յանկարծ: Երեքին ալ դէմ-  
քերը դժոխային կատաղութիւն մը կ'արտայայտէին. մանաւանդ  
հազարապետին սոսկալի փորը փուփի մը պէս կ'ելեէջէր ու կը  
Փշփշար, մէկ վայրկեանէն միւսը զայրոյթի նոր ժայթքում մը  
սպառնալով. իսկ տակի խեղճ աթոռը սրտանմիկ ճիշեր կ'արձա-  
կէր, մսի այդ վիթխարի բուրգին ծանրութենէն:

—Ներողութիւն —դարձայ վերջապէս հայրենակիցիս, հար-  
ցումի անվտանգ ձև մը գտնելով —բայց այդ քաղաքին բանալիները  
ինչու էին յանձներ դոկ. Սարգիսին:

—Ի՞նչ բանալի —շտապեց պատասխանել յիսնապետը —Էլ-  
Կատիֆ պարսպապատ քաղաք չէ, մինչև անգամ ամրութիւններ  
ալ չունի:

—Ուրեմն դոկտօրը բնչպէս պիտի յանձնէր քաղաքը Ան-  
գլիացիներուն:

—Ի՞նչ դժուար բան է —մանչեց հազարապետը —զինուո-  
րական բժիշկ է, ամբողջ պահակազօրքը կը թունաւորէր, եր-  
կիրը կը մնար անպաշտպան և Անգլիացիները հանգիստ, հան-  
գիստ կը գրաւէին:

—Պիտի կախեն, բայց ափսոս —հառաչեց յիսնապետը —

ախ իմ ձեռքս տային, ձիուս պոչին կը կապէի և այնչափ կը քէի մինչև ամենամեծ կտորը ականջը մնար.

— Զէ, չէ, այդ դեռ քիչ է—վրայ բերաւ սիրելի հայրենակիցս—իմ ձեռքս տային, ցիցի վրայ կը նստեցնէի, կամ աքծանով մը միսէն ամեն օր մէկ կտոր կը փրցնէի և կամ աւելի լաւ...

— Ո՛չ աս, հչ ան—ընդհատեց հազարապետը որոտաձայն — մեղք չէ ձեռքերուս որ շան դիակին վրայ այգչափ աշխատանք թափեմ. թնդանօթը լաւ մը կը լեցնէի, այդ անպիտամն ալ «իսոզի-զնդակ» մը շինելով բերանը կը կոխէի և կրակը տուածիս պէս բնաւմ...

Հոս՝ կատաղի ոմբաձիգը բռունքեին հետ փորն ալ այնպիսի բուռն թափով մը առաջ նետեց, որ մարմնին ալ հաւասարակշութիւնը կորսնցնելով՝ կոնակի վրայ գետին փըռուեցաւ. Պարզուած տեսարանը ջարդի կատարեալ մանրանկար մըն էր, սա տարբերութեամբ միայն, որ հոս զոհերը անշունչ առարկաներ էին, իսկ կեավուրի պիղծ արիւնին փոխարէն ջարդուփիշուր եղած նարկիլէներու դեղնած ջուրն էր որ կը հոսէր. Երկու սպաները, սրճարանին երկը սպասաւորները և ես միացած՝ հազիւ կրցանք ոտքի հանել ահեղ հերոսը. Նստարանի մը վրայ ինկաւ, աշքերը պայթելու աստիճան չնշասպառ ու երեսը խոզի ապուխտի պէս կարմրած. Ամբողջ տասը բոպէ խեղդուելու չափ հազար և ոմբաձգութեան այս ձախող փորձէն ծայրայեղօրէն մոլեգնած՝ հայհոյանքի տարափ մը փսխեց:

— Կեավուր չուն շանորդի, խընգիր, էշ, սրիկայ, դաւաճան, թնդանօթին մեղք չէ, մեղք չէ վառողին. ոտքերը կը կապեմ, վիզը չուան մը կ'անցընեմ և հրէայի մը ձեռքը տալով ամբողջ քաղաքը պտըացնել կուտամ քաշկըսելով. Շան ծնունդ քեղի...

Երևակայուած ահուելի պատիժներու տպաւորութեան տակ՝ մազերս փուշ-փուշ եղած էին, երեսիս գոյնը նետած և դեռ շատ հաւանական էր, որ վախէս կաթուածահար ըլլայի, եթէ այս գերազանցորդէն. կատակերգական տեսարանը վրայ չհասնէր. Հիմա ալ զերմարդկային ճիղեր կ'ընէի ծիծաղս զսպելու, ուստի փորձանք մը չինելու համար փութացի դուրս նետուիլ այդ սարսափելի զինուորական տեսանէն:

Շաբաթ մը ետքը մէյմըն ալ իմացանք, որ դօկտօր Սարգիս անպարտ արձակուած է. Քանի մը ընկերներով անմիջապէս քովը գնացինք ամբողջ դէպքին ստուգութիւնը իմանալու:

Էլ-Կատիֆի պահակազօրքին գնդապետը և քանի մը ուրիշ պաշտօնեաներ թշնամացած էին զօկարին և այդ հրաշակերտ զրպարտութիւնը յերիւրած՝ զինք մէջտնդէն վերցնելու

համար։ Սակայն Բաղդադի միւշիրը <sup>4)</sup> ինդքին էութիւնը հառկընալէ ետքը, իր մէկ Շօրէկն սահարց-ին <sup>5)</sup>՝ խորհուրդը յշացած էր մէկ անդամէն երկու բարերարութիւն ընկլու։ Տարփ-ներէ իվեր պոլսեցի Յոյն աղջիկ մը կը պահէր քովը՝ իբրև իր տղայոց դաստիարակուհի։ Արդ՝ գոկտօրին հասկցուցած էր, որ ազատումի մէկ միջոց մը միայն կայ... այդ աղջկան հետ ամուսնանալ և իրեն փեսայ դառնալ:

—Ի՞նչ ընեմ, ես ալ ընդունեցի—ըստ գոկտօրը խղճալի ձայնով մը։

Ընկերներս միարեան իրենց հաւանութեամբը վաւերացուցին այս խելացի որոշումը։

—Ի հարկէ, եղբայր, ի հարկէ լաւ էք ըրեր—ես ալ իմ կարգիս միմիթարեցի խեղճ մարդը—ամուսնութիւնը՝ եթէ մինչև իսկ ըմնի ալ ըլլայ՝ կախաղանէն լաւ է վերջապէս։

Դեռ նստած էինք, երբ խումբ մը զինուորականներ եկան չորհաւորութեան, որոնց շարքին մէջ և՛ մեր թնդանոթաձիգ հազարապետը՝ Գոկտօրը ստիպուեցաւ անգամ մըն ալ պատմել ծայրէ ծայր գլխէն անցածը, աւելորդ է ըսել՝ արձակման պատճառը միմիայն Միւշիր վաշային արդարադատութեանը վերագրելով։ Սակայն ամէն մարդ լսած էր արդէն յառաջիկայ հարսնիքին լուրը։

—Ես այդ լիրը գնդապետը վաղուց կը ճանչնամ—ըստ մեր հազարապետը՝ պատմութիւնը լմնալուն պէս—անձնական թշնամութիւնը յագեցնելու համար ամէն ստորնութեան կը զիջանի շանորդին։ Ես արդէն դէպքը լսելուս պէս ըսի թէ անպատճառ զրպարտութիւն է։

Ականչներուս հաւատաս չէր գար. հաղարապետին երեսը նայեցայ շեշտակի, ինք ալ իմ երեսս կը նայէր և իվերջոյ ես էի որ ստիպուեցայ աչքերս վար առնել։

\* \*

—Բայց, տղայք, տաք երկերները յիշեցուցիք ինծի ու ես սկսայ մրսիլ—ըստ Անապատցին իր տարօրինակ պատմութիւնը վերջադնելով՝ Եւ ձեռքովիլ առկայժ կրակին վրայ նետեց ածուխին վերջին մնացորդը, Զրադաշտեան մոզպետի մը լրջութեամբ մաղթելով։

—Աստուած ողորմի բարեպաշտուհի տիկնոջ մեռեներու հոգուն և մեզ ալ օր առաջ անընց շարքը անցընէ՝ իր անհուն ողորմութեանը արժանացնելու համար։

ԱՌԱՆՁԱՐ

\*) Միւշիր=մարշալ, բանակի հրամանատար։

\*\*) Եշրէֆ ստիպ=բարի ժամ։